

# ԴՐԱՆՍԻԼՈՒԱՆԻՈՅ ԵՂԻՍԱԲԵԹՈՒԹՈՒՆԻՄ

## ՔԱՂՋԻ ԱԶԳԱՑՅԱՆ

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆԱՊՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ

(Տես յ՛էջ 526)

**Ա**կնօթն այս իիստ միջոցներն ալ իրենց բաղձացած պտուղը յառաջ չերին։ Ամէն տեսակ անկարգութիւններն ու գողութիւնները օր քան զօր կը շատնային քաղքին մէջ։ Եւ թէպէտ, որչափ կ'երևայ, արգարութեան ձեռքն իյնողները խատիւ պատճեցան, բայց և այնպէս շարութիւններն ամենավին զգալրեցան, այլ ընդ հակառակն առելցան։ Այն ատեն վարչութիւնը նկատելով զայն, որ այս տեսակ անձինք պատիմները բանի տեղ չդնելով— անկարգութիւններն ի ֆաս ապաբայ սերնոցեան, ևս առաւել պիտի յաճախեն, որսէս զի մէյ մը այս բաններուն առջնն առնուի ու շարութիւններն աւելնալու տեղ նուազին ու զաղըլն, յաջորդ շատ ազգու և գործնական միջոցը գուաւ, այսինքն որոշեց թէ, որ մարդն որ— քաղաքացիներն ու աւատական գնչուները զուրս առնելով— ինչեկցէ տեսակ գողակթեան մէջ զրանուի, առաջին անգամ իր շարութեանը համեմատ պատճուի, յետոյ քաղքէն ալ զուրս հանուի, այն յայտարարութեամբ, որ եթէ մէյ մըն ալ զինք քաղքին մէջ տեսնելու լլլան, դարձեալ՝ այն առաջին պատիմը պիտի ընդունի ու նորէն պիտի աքսորուի։ Ու քանի անգամ որ այն բանն ընէ, այնշափ անգամ վրան պատիմը պիտի գործադրուի։

Ահա այս կարգապրութեանց նկատմամբ եղած ժամանակակից տարեգիրներուն խօսքերը։

« Այս տեսոն 1738 օդուգոսի 25 ին։

Էզաւ հասկառութիւն ի քաղաքն էլիկարէդ Վշշասնի, այս մեր երկրին վրայ եկած Աստածոյլիք ողորմութեան։ Այնպիսի պատճարի համար, որոնք օր կի քալին տէրիվար կամ վօրօնք օր քաղքէն զուս ալ ին, նայ զիտացիի օր արանց զըլարանզայն նես շիպան։ ու գլարանզանին ետև այն պիլայ իւրեն հօգօվն իւրամէնզն, որն որ անվամբ քաղքըները<sup>1</sup>։ թէ սիպինէն ու թէ հացակէն ու թէ պելիկատէն ու թէ տարգայէն ու թէ այնուուէն ու թէ պօյիցայէն։ Ու թէ օր գըտիկը անպէս մէկ մարդ մը օր բամկով արտատուր կանէ նայ, այնպիսն ունենայ 40 օր զըլարանզայ նըսդէլու ու անոր

1. Արձանագրութիւնը հոս ալ շատ շիտ ու մթին է։

էտեանց ինքը պիգայ քաղաքն ու ապրանքըն անպատճար մեր լվիզարէդ քաղքին մէջ շխսի գտվի » :

« Աստուծոյ ողորմնաթեամբն 1757 դեկի 49 լվիզարեդան :

Խորհուրդ եղաւ Պատուելի հասարակին մէջ, որ հիմիկուցէն ինտան վարձըի Պատուելի քաղքին սէպին վրայ չորս մարդ ըսպրած <sup>1</sup>, որ մարդիկն ունենան տարիապուտ ըսպրած ըլլալու Պատուելի քաղքին մէջ : Որոնց մեջն մէկն հանապազ պիլայ Պատուելի Պիրօվին մօտ . և մէկն պի նստի պազարն . և երկուսն ունենան քաղաքն քաղէլու քաղքին մէջ . որոնց պի տրիլ տարեկան համ... : Որ սղամնուն ձեռն պի տրիլ մէմէկ փշելու շղրումէնդ, որպէս կօտոշ կամ այլն, որ ունենան ամէն ասներն քշերն փշելու այս . պաջրին ժանկրին քաշելուն ետեւանց : Եւ աս ալ զիտացվի, որ թէ օր այս դրամնուն մէջէն մէկնի պին քուն ըլլար նայ, այնպիսոյն երկուսում օրն 12 լորազայ <sup>2</sup> պի տրիլ » :

« Աստուծոյ ողորմնաթեամբն 1762. Սեպտեմբրի 2ին լվիզարեդան :

Քաղլելով Պատուելի հասարակին մէկանեղ, խորհուրդ էղաւ, լսելով շատ զիհաց մէկ ցեղ. մեկալ ցեղ խապրտիք : Այսպէս հասղատեց Պատուելի հասարակին, որ ամէն մէկ քաղքըցին, թէ օր կամենար տանէն երթալու իրեն արուտուրին սէպն նայ, ամէն մէկ քաղքըցին ու կազտան ունենայ իրեն տեղն կազտայ թօղելու, տունը, սուր բէնայ <sup>3</sup>. 24 մաճրի : Նաև աս ալ հասղատիցաւ, օր այնօրլանէն տասնընհնգեկան հոգի, հայ կազտաներ ձիաւոր բարած ելէլու : Եւ այն տասնը հինկ հոգուն մեջէն, զորն օր ճանշնայ Ա. Պիրօվն թէ արժան է օր ապըրբէկ մէկալ 14 հազուն նայ, ունէնայ ամէն մէկը հընազանկելու, սուր բէնա Յ մաճրի : Նմանապէս հետևակներն ալ պի քալին ըսպրած 10 հոգի . և շորս ըսպրած պըրկարները . օր պիլայ ամէն զիշեր ընտրէկ ըսպրածները քաղքին մէջ 29 ըսպրած : Ամէն մէկ ազգու պի ելէ ըսպրած, դաս մը ազգոր մէջ պիլայ Յ կազտայ, նայ այս Յ կազտան պիտօն մէկ ըսպրած մը ձիաւոր : Եւ այս ըսպրածները պի ելին 9 սահղէն, ձիաւոր պիլան և կամ 14 հոգին հետևակները . ու այս ըսպրածնուն համն, ձիաւորացն պիլայ մըշ և հետևակնուն համըն 12 պան : Եւ այս ձիաւոր ըսպրածներն պի ունենան սազըզ . բիսով կամ թուր կամ ֆլինզայ <sup>4</sup> » :

« 1765 Ռվիսի 23. լվիզարէտան .

Քաղլելով Պատուելի Մակիսըրատալն, նաև Պատուելի Սուզան և տես-

1. Starsa պահանորդ, պահապան, զիշերապահ:

2. Ləpət հունգարերէն է, կը նշանակէ, թի, թիակ:

3. Լատիներէն է, կը նշանակէ, ընդ պատժով:

4. Գերմաներէն, հրացան կը նշանակէ:

նելով որ մեր Քաղաքին մէջ շատ անկարքութիւններ կու լրակին թէ կու գովիի, որ բաներն զէմ Աստուծոյ և մարդկան օրինաց ին: Վասն որոյ, որ այսպիսի անկարքութիւններ իսոյիկին մեր քաղաքէն, ու թվեցաւ Պատուելի հասարակին, որ հասդատինք Տէրէգգորներ մեր քաղաքին, որ այսպէս անկարքութեանց մէմէջ<sup>4</sup>. ըլան: Էւ կու տրվի ֆագուշաչ<sup>5</sup>. Պ. հասարակին Ազապայ. Տէրէգգորնուն, որ ամէն այ մարդ, զէ քաղքցի, դէ ժելեր, թէ եռապաձ<sup>6</sup>. և մէկ խօսօք հի ինչ այ մարդ, որին վրայ հիմն այ սուշրիձայ<sup>7</sup> ունենան, նայ կարենան ձեռ զընելու վերան, բրնին, արէտ դնին արանձ Ազապայ Պիրովին հրամանին ալ. և առէսդ դնելով պիտան արաշ Պ. Մակիսրազին, որ շունչին գորայ դատիի: Էւ ինչ ճուրում որ գար ամպէնուն մօտէն, նայ այն ճուրումին երկու պանը պիլայ Պատուելի Մակիսրազինը ու մէկ պանը պիլայ Ազապայ Տէրէգգորնունը: Որ բանին վրայ հասդատեց Պ. հասարակին Տէրէգգոր գՊ. Ազապայ թորոսն Դիուրիւգեանց, որպէս Սէնադոր Պ. հասարակին, նմանապէս զՊ. Ազապայ Մանուկըն Դաւիդի Շիմիլովյեանց, որպէս Սուսաշ Պ. հասարակին: Էւ պի ունենան զիրայ<sup>8</sup> պրկարներն և զինցզաշներն ն: Նմանապէս, զօր բան զար նայ բէրդէն հայտուգ. և զեր ալ զօր պէտք ըլար նա, քաղքցիիր ալ կարէնան վերցընելու և զուշրիձազ մարզիկը բըրնելու: Բայց հոս թէ օր զող բըրնէին, նայ զայն ունենան Ազապայ Պիրովին տալու: և այն ճուրումին փայ չի պի ունենան Ազապայ Տէրէգգորներն, հապա պիլայ ճուրումն Մակիսրազինը, որպէս ասոր առաջ»:

« 1779, die 19 februarij. թէ ինչ պատճառու համար կամեցիէ Պատուելի հասարակը զայս Constitution անելու. որովհետև ինչվան շատ այ զօղութեան մէջ զովզոները, մագար թէ զօդ իրեն արածին գորայ, ըստ արդարութեան պատճըլիլ ին. այսու ամենայնիւ ամենը չին զարարիլ իրենց շարութիւնէն. այլ ևս առաւել կալենան, անպէս օր թէ օր միայն պատժօվը մընան, սէպ չի զընելով, օր զալուր պի ավելնան և ապազայի քաղաքցոց մեծ զէներ պի բերէին: Ուրեմն օր մէ մը զադարին աս այ ճամբընուն և ավելնալուն աելը պացսին, օկիյ տեմիու<sup>9</sup> չի գրաւաւ Պ. Հասարակը, եթէ ոչ վօլալ օր գովի (Քաղքցցոցման և քաղաքին եռպան ծինվանուն գուս) հի ինչ զողութեան մէջ նայ, նախ և առաջ իրեն խալատութեանը գորայ պատճըլի. և ապա քաղքէն ալ զուս հանիլի, եա սու

1. Աշքը բաց. հունդարերէն է:

2. Ազապատթին, հրաման, Լատ. է:

3. Խօսեց հունգ. է, աւատառու, աւատական կը նշանակէ:

4. Կասկած. Լատ. է:

5. Ազատ, ծառայութեան մէջ չեղող. Գերմաներէն է:

6. Երկուքն ալ կը նշանակէ, ծառայ, արրանեակ, վարող:

7. Միջոց. ճամբայ:

declaratione<sup>1</sup>, որ թէ որ ալալ Քաղքին մէջ զայի նայ, պյուի առաջի պատիժը տրվի, և ամէնը դուս հանվի. et hoc toties quoties<sup>2</sup>. Communi voto<sup>3</sup>. հասդատվեցաւ ։

Քաղքին կնքոցն ու անոնց որպիսովթեանը վրայ ուրիշ տեղ խօսելու ամիթ ունեցանք, (Տես Հանդէս ամսօրեայ 1893. թիւ 4, էջ. 108): ինչպէս որ բնական է ենթազրելն, քաղքին կնիքը միայն պաշտօնական բաներ կնքելու համար, գործածելու հրաման կար, անկէ դուրս ոչ ինչ բանի: Քաղքին զատաւորն, ինչպէս նաև քարտուղարը՝ պաշտօննին ձեռք առած ատեն, պէտք էին խստանալ, որ քաղքին կնիքը միայն իրենց պաշտօննին վերաբերեալ բաներու մէջ պիտ'որ գործածեն։

Քաղքին կնիքը գործածելու նկատմամբ կարգադրութիւններ ու արարողութիւններ կային։

Քաղքագացի մը, ուրիշ քաղքագացի երդուընցընել կամ զատաստանի առջև բերել ուզած ատեն, նախ լարչովթեան երթալու էր. ու հոն մէկ շիշտակ վճարելէն ետև, քաղքին կնիքը կը հանէր ու անոր զօրութեամբ՝ զատաստանի առջև բերել կու ատար իր հսկառակորդը։ Հրամանին շնազանդողն ու շեկողը՝ առաջին անգամ երեք հունգարական ֆիօրին տուգանք կը վճարէր, երկրորդ անգամ՝ վեց մանարի։ Եւ սակայն զատաստանի առջև ներկայանալէն ու երգմանէն շէր աղտաէր։

Քաղքին փոքրագոյն կնիքը գործածելն աման էր։ — Եթէ այս կնքովը մէկը, ուրիշ մը զատաստանի կանչել ուզեր, նախ բուղրակ մը պէտք էր վճարել. ու անկէ եաբը միայն կրնար կանչել տալ իրեն սոսիր։

Թէ որ աղերսագիր մը, կամ եկակոչ (citat) մը, կէս թերթի վրայ զուռած ըլլար, աղերսագրին աէրը, նախ մարիհաշ մը մասուցանելու էր քաղաքային վարչութեան։ ու աղերսագիրը նոտարէն պիտի կնքուէր։ Ասոր վրայ թաղին ամբաստանողին ձեռքը պիտ'որ արուէր, որ զատաւորին տանի։ Կնքոյն փօրութեամբը, զատաւորն առջելը պիտ'որ կանչէր ամբաստանեալն ու զատաստան պիտի կարուէր։

Ահաւասիկ քաղքին որոշումներն ասոնց նկատմամբ։

#### « 1736 Դեկի 24 Էլիկարէդ Քաղքին։

Վասն փէճաթին քաղքինը համար, եղաւ խորհուրդը՝ այսպէս. որ վօլ կամենայ, որ մարդ էր գինցնու, նայ ա շիշդաքմն ունենայ վար զընէլու ու հանէլու փէճաթ։ ու զան վեճաթօվն ձէնէ զվօնօր կամենայ քաղքցին։ Ու զան շիշտաբը պիտի արընատ քաղքինը։ Ու վօլօր շի հնազանդի ան հրա-

1. Եւ այս այն յարտարարութեամբ։

2. Լատիներէն ծանօթ ասացուած մըն է, որուն նշանակութիւնն ան է, թէ, այնշափ անգամ պիտի պատժուի, որշափ անգամ նոյնն ընէ։

3. Հասարակաց հաւանութեամբ։

մանին ու շիզայ նայ տայ Յ. 00 մաճրի, այս հնդն, իրեք մաճրի մաճրի ճռւրում՝ արաջը տայ ճռւրում, անոր եւակ պյվի երդինայ, ինչեիցէ, ու ճռւրում զլնաճին է. ու երդուառմն չի գայ նայ 6. 00 մաճարի ճռւրում» :

« Դարձեալ ալիվ օգկայ փէճաթ ալ պիզաիկ, օր կայ, պյվի քաղքինը. անպէս է խորհուրդը, օր ուզէնայ մէկնի որն օր ձենէ զատաստան նայ ա բուլրաքմն տայ ու առնու ու ձենէ, ու բուլրաքը Աղանուն է» :

Դարձեալ թէ օր ըլայ կէս գոլայի վրայ գիրն, նայ ա մըշ ունենայ տալու ու զգէլաղօրիան՝ ունէնայ փէճաթէլու նօտարիչը ու աղան. ու տան տալիճուն ձեռն, օր տանի պիրօլին. ու պիրօլն աբէրդովադ՝ պանէ ու պի բացի դատաստանին դիմաց և պի գարդան ու պի կտրին զգատաստանը» :

Ա. Փիփաս

## ՔՈԼՈՄՊԵԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ Ի ՇԻԳԱԿԾ

ԵԼԵՔՏՐՈՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵԽ ԻԽԲ ՇԵԽՎՆ

(Տես յէջ 538)

**Բ**ՈԼՈԲ հանդիսից այս ընդարձակագրյնն եւ մեծագրյնն, օր ստուգիւ մարդկային հանճարոյ ամենասմեծ արդիւնքներն յինքեան կը բովանդակէ, իրաւամբ ու Աշխարհահանդէս ու եւ « Տիեզերահանդէս ու կրնայ յորջորջուիլ, եւ յորջորջուած իսկ է, կը տարրերի յայլ նմանեաց որ յառաջ քան զայս էին՝ ելեքտրական հրաշալեօք, որք ի ցցց դրուած են:

Ելեքտրականութիւնն որ գեռ նոր սժափած իւր մանկութենէն՝ եւ յառոյք պատանեկութիւն թեւակովոս է՝ կը ցոցնէ ամուն հասալի ամէն հանգամանք: Խոսամմալից է ելեքտրականութիւն, եւ մարդիկ իրաւամբ մեծացյա կը սպասեն այն ֆասաւոր տաւոր գալստեան՝ օր վաղ ընկ փայթ պիտի արշուլսէ վիտական աշխարհի վրայ եւ յեղաշրջէ ամէն ինչ: Զեմ կարծեր թէ վառլուոն երևակայութեան մը հիւսուածքն է այն՝ զոր մասնագէտք կրիին եւ կրիին արտապյատած են վիտութեանց այս կրտսերագրյն մասնամիւրին նկատմամբ: Զեմ կարծեր ըսի, վասն զի ինչ որ հերուն անհաւատայի խոսուամն կամ խարուսիկ երազ կը նկատէինք, այսօր իրականացած կը տեսնենք: Ֆիրանքին այսօր ապշութեամբ պիտի հիանայ երբ այց մը տայ յայն որրան, ուր ելեքտրականութիւնն գործող ոյժն է. պիտի հիանայ տեսնելով որ սերմիկն զոր սերմանեց ինքն՝ աճած եւ ուռճացած է մեծապէս:

1. Տիեզեկագիր, աղերսագիր:

2. Կնիքը կոտրել, բանալ: